

տակ հասարակածէն անդին ելլել կ'ուզեմ :

— Տես , նայէ , կանչեց ֆէննըտի , իր ընկերոջ խօսքը կտրելով , տես այն ձիագետինները որ լճերէն դուրս կ'ելլեն , այն արիւններանդ մտի զանգուածները , և այն կոկորդիլոսներն որ աղմկաւ օդը կը շնչեն :

— Կը խղդուի՞ն , ըսաւ ճոյ : Ո՛վ , ինչ պրանչելի միջոց ճանապարհորդելու , և ինչպէս կ'արհամարհէ մարդ բոլոր այդ վնասակար ճճիները : Պարոն ֆէննըտի . տեսէք այդ կենդանեաց խումբերը որ խոնած կարգով կը քայլեն : Երկու հարիւրի չափ կան . գայլ են :

— Ոչ , ճոյ , վայրենի շուներ են . հըռչակաւոր տեսակ մըն է , որ առիւծներու վրայ ալ յարձըկելու վախ չունի : Ճանապարհորդ մը ասկէ աւելի ահաւոր բանի հանդիպիլ չկրնար . անմիջապէս կտոր կտոր կ'ընեն զինքը :

— Շատ աղէկ . ճոյ չըլլայ պիտի որ յանձն առնու անոնց ցուկին բազը անցընելու , պատասխանեց սիրուն պատանին : Սակայն եթէ բնաւորութիւննին ասանկ է , ատոր համար զիրենք արհամարհելու չէ :

Փոթորկին ազդեցութեամբը հետզհետէ լուսթիւնը կը տիրէր . կարծես թէ թանձրացած օդը հնչիւնը փոխանցելու անկարող կ'ըլլար . անանկ մը կ'երևար ինչպէս թէ մթնոլորտը բամբակով պատած ըլլար , և ինչպէս կ'երպասներով ծածկած սենեակ մը՝ ամենայն ձայնահանութիւ կը կորսընցընէր : Թիավար թռչունը , կատարաւոր կըռունկն , կարմիր ու կապուտ անծեղները , խեղկատակը , ճանճորսիկները , մեծ ծառերու մէջ անյայտ կ'ըլլային : Ողջոյն բնութիւնը մտալուա ջրհեղեղի մը նշանները կ'երևցընէր :

Կը շարունակուի :

**Բ Ա Ն Ա Լ Ի Ք**

**ԲՆՈՒԹԵԱՆ ԵՐԵՒՈՒԹԻՑ**

(Տես երես 351)

611 Հապա չիկրնար հաւասարապէս ծաւալիլ բաժակին վերի մասն ալ : — Ոչ . որովհետեւ ապակին լաւ հաղորդիչ չէ ջերմութեան . և ինչուան որ եռացեալ ջրոյն տարութիւնն հաւասարապէս տարածուի ապակիին ամեն հիւլէներուն վրայ՝ ասիկայ կը կոտրի :

(Նոյն պատճառաւ կը կոտորին նաև յախճապակեայ սկահակներն <sup>1</sup> ալ ) :

612 Ինչո՞ւ համար շատ անգամ ապակեայ խողովակներն եթէ կրակին բռնուին՝ կը կոտորին : — Կամ անոր համար որ նոյն ապակեոյն մէջ օդի պղպղակ մը կայ , կամ անոր համար որ իրենց հաստութիւնն հաւասար չէ ամեն կողմն ալ :

613 Ինչո՞ւ ապակիին մէջ պարունակուած օդն զայն կը կոտորէ : — Որովհետեւ օդն ապակիէն աւելի շուտով կը ծաւալի ,

և ազդելով ճնշում մը պղպղակին չորս կողմերուն՝ կը կտորէ զանոնք , հետեւաբար նաև խողովակն ալ :

614 Ինչո՞ւ համար նաև եթէ խողովակին հաստութիւնն հաւասար չըլլայ՝ կը կոտորի : — Որովհետեւ բարակ կողմերն հաստերէն աւելի շուտ կ'ընդլայնին , և այս ծաւալման տարբերութիւնն կը պատճառէ խողովակին ճաթիւը :

615 Ինչո՞ւ համար կրակին դրուած հաստ ապակի մը՝ բարակէն աւելի շուտով կը կոտորի : — Որովհետեւ հաստին մէջ ընդլայնումն հաւասարապէս չէ , ասով կը հետևի հակառակութիւն մը ուժերու՝ որ զայն կը կոտորեն :

Տ. Ե. — Փոյիոխոռմն վիճակի՝  
չերևուքեաւրք .

Ա. — Հաստատուն մարմինք , ղեղուկք  
և օդակերպք :

616 Ի՞նչ կ'իմացուի մարմնոյ մը հիւլէ ըսելով : — Հիւլէ ըսելով կ'իմացուի այն մասն որ սր և իցէ մարմնոյ մը նիւթին վերջին բաժանմանէն առաջ զայն . թէպէտև

<sup>1</sup> Ֆիւճակ :

վերջին բաժանումն՝ միայն մտածութեամբ կ'ըրնայ ըլլալ . վասն զի նոյն իսկ այն պատի մասերն ալ՝ որ միայն մանրացուցով կ'ըրնան տեսնուիլ, անհուն քանակութեամբ մը հիւլէից կազմուած են :

617 Ինչո՞ւ համար հալած մոմն՝ հաստատուն կ'ըլլայ պաղելով : — Որովհետեւ իր ջերմութեամբ դատուած հիւլէներն՝ նորէն կը միանան . և իրենց ձգողական ոյժն կ'աւելնայ որչափ որ իրարու մօտենան :

618 Ի՞նչ պատճառաւ կրակով կարմըրած երկաթն՝ պաղ երկաթէն աւելի դիւրաւ կը ծռուի : — Որովհետեւ ջերմութիւնն անոր հիւլէները կը զատէ , և այնչափ կը նուազընէ անոր միակցութիւնը՝ որ դիւրաւ կըրնան շարժուիլ որ և իցէ զիրքով :

(Աւելի սաստիկ տարութիւն մը այնչափ աւելի կը զատէ հիւլէները իրարմէ՝ որ հաստատուն երկաթն հեղուկ կ'ըլլայ : Այս վիճակի մէջ գրեթէ առանց ընդդիմութեան հիւլէներն մէկմէկու վրայ կը դառնան :)

619 Ինչո՞ւ համար ոմանք՝ ինիւթոց հաստատուն են , ոմանք հեղուկ , և ոմանք ալ կազային : — Անոր համար որ հիւլէներն ամեն մարմնոց մէջ հաւասարապէս սեղմուած չեն իրարու : Անոնք՝ որոնց մէջ միակցութեան ոյժն զհիւլէները աւելի խիտ միացած կը բռնէ , հաստատուն մարմիններ են . — ասոնք՝ որոնց հիւլէներն ամենէն աւելի մէկմէկէ աւելի հեռու են , կազեր են . — իսկ որոնց որ հիւլէներն ոչ շատ միացած են և ոչ շատ հեռու , հեղուկ մարմիններն են :

620 Ի՞նչ կ'ըսուի այն ուժն՝ որ հիւլէները իրարու կը կապէ և մարմնոց վիճակը կը կազմէ : — Միակցութեան ոյժ (Cohésion) :

621 Ո՞րն է այն ոյժն՝ որ կը ցրուէ հիւլէները և իրարմէ կը հեռացընէ : — Զերմութիւնն :

622 Չերմութիւնն միայն կրնայ ամբողջապէս ջնջել մարմնոց միակցութեան ոյժը : — Ոչ . որովհետեւ կազային մարմնէ մը ջերմութիւնը վերցընելով և զանիկայ բուռն ճնշման մը տակ դնելով հեղուկ կը դառնայ . այս բանս կը ցուցընէ որ միա-

կըցութեան ոյժն կը չէզոքանայ , բայց չի ջնջուիր ջերմութենէն :

(Օրինակի համար . Չուրն քանի մը կլիմաներու տակ միշտ սառած է . որով այն երկիրներուն մէջ ջրին բնական վիճակն է հաստատուն վիճակ . այսինքն է՝ միակըցութեան ոյժն հոն այնչափ զօրաւոր է՝ որ հիւլէները կը պաճ կը բռնէ : Ենթադրենք որ ջերմութիւնն հիւլէներուն մէջ տեղ մտնէ , այս գործէն կը հետեւի հաւասարակշռութիւն , կամ հեղուկային վիճակ . իսկ թէ նոյն ազդիչն (ջերմութիւնն) կարենայ յաղթել հաւասարակշռութեան և զօրանալ , միակցութեան ոյժն կը չէզոքանայ , և հեղուկն կը շոգիանայ , և յետոյ կազի կը փոխուի :)

623 Ի՞նչ տարբերութիւն կայ շոգայ և կազի մէջ : — Շոգին օգակերպ առաձգական հեղուկ մըն է , որ ազատաբար հեղուկ կամ հաստատուն կը դառնայ , բարեխառնութեան աստիճանին ցածնալուն համեմատ : Կաղն ալ նոյնպէս օգային առաձգական հեղուկ մըն է , բայց նոյն վիճակին մէջ կը մնայ , ինչուան որ չի կրէ ուժգին ճնշում մը , կամ խիտ պաղութիւն մը : Ասկէ զատ (բաց ի քանի մը բացառութենէ) շոգիներն միշտ տեսանելի են , բայց կազերն ոչ :

(Օրինակի համար , քափուրն շատ արագութեամբ կը թռչի , բայց հազիւ թէ իր շոգին ապակոյն պաղ պատերուն դպչի՝ դարձեալ կը խտանայ , և դանոնք ամենապատի բիւրեղներով կը պատէ :)

624 Յս՞ած բարեխառնութեան մը տակ կազերն ի՞նչ վիճակ կ'առնուն : — Ամեն կազեր խիտ ցած բարեխառնութեան մը տակ , (այսինքն ամենասաստիկ ցրտութեան) անշուշտ հեղուկի պիտի դառնային . սակայն ինչուան հիմայ ամենէն սաստիկ արուեստական պաղութիւններն ալ չբաւեցին քանի մը կազեր հեղուկի փոխելու :

(Այս հեղուկ չը դարձած կազերն կը կոչուին հաստատ կազք , մէկալոնցմէ զանազանելու համար :)

### ՎԵՐՋ ՏԱՐԻՈՅ

Է կէս զիչեր . մութ և կապոյտ երկրներն՝  
Աստղերն՝ որ վար նային երկրիս այս վըրայ՝  
Բիւր դարերու թռչիլ երթալ տեսեր են ,  
Հալար ու մէկ կերպ փոփոխմանց են վըկայ :